

ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆ ՓԱՅԼԱՎՈՒԻՒՆ

ԵՒ ԱՐՈՒԵԿԻ ՎՐԱՅ

»*«

ինչպէս տեսանց Յունիսի Բազմավէսի մէջ էջ 171. թէ Տէր Թովմաս Մորէօ Փայլածուի և Ալրոսեկի վրայ գրած ժամանակ այս բացատրութիւնը ըրած էր թէ, «Գիտութիւնը չվաւերացոց Սրբապարելլի գաղափարները» այս նիւթիս վրայ՝ մեզի առիթ կուտայ, մեր Կարծիքն յայտնելու Մասամբ իւիք իրաւոնց ունի: Կը տեսնենք անա կշլոցի երկու թաթերու վրայ երկու հակասակ կարծիքները զրուած. մին՝ հին կարծիքը, թէ Փայլածուն և Ալրոսեկը բաց ի շրջաբերական շարժումն ունին նաև թաւալական շարժումը մը, Ալրու դիմացը, իրենց առանցքին վրայ դարձող թիշ շատ 24 ժամու մէջ. և միւր կարծիքը Սրբապարելլի, թէ այս աստեղաց թաւալական շարժումը և շրջաբերական շարժումը հաւասար ժամանակի մէջ կը կատարուին: Երկուքն ալ զիտողութեանց վրայ հիմուած, որուն հաւատց ընծայելու է: Կշիռքի մի նժարին վրայ կը դնենք մեր պատճառարանեալ բուշն դրական որոշումն տալու համար: Ռւըրախ եմ որ հեղինակը կը խոստովանի իր գրին մէջ որ հրատարակուած 1908ին (բայց հեղինակը այս թուականէ առաջ գրած էր զրութիւնը և երատարակելու ժամանակ միայն իր փոքր զիտողութիւնը աւելցուցած էր 1905 Ակնու խաւաշման վրայ) այս հեղինակ կըսէ մինչ իր զըրքին զրութիւնը ժամանակ թէ զիտութիւնը տակաւին չվաւերացոց Սրբապարելլի գաղափարները: որով եթէ զիտոնականը հաւատին մեր կարծեացը, այս փառքը հայութեան է որ իր մէջ ունի այս ճիշդին հետեւող անձ մը որ կրցեր է իրականութիւնները՝ որոնց վէճի առարկայ եղած են օրէնքներու վրայ հիմուած բացատրել: Եւ արդարէ Գաղղրական աստեղաբաշխական կաճառը իր մարտի նիստին մէջ, իրենց ուղղուած յօդուածիս վրայ յեւ զիճաբաւ-

նելու հետևեալ խորհրդածութիւնը դրած էին իրենց 1905 Ապրիլի թերթին մէջ էջ 160:

« Le P. Choren M. Sinan à Venise, remarque, au sujet des planètes, que toutes celles qui ont des satellites ont une période de rotation différente de celle de révolution, et qui celles auxquelles on ne connaît pas de satellites semblent avoir une rotation égale à leur révolution.

Le Soleil n'échappe pas à cette règle apparente. Il a un mouvement propre d'environ 7 kil. 6 par seconde et il tourne en une période de 25 jours. L'auteur en conclut que Sirius, dont le mouvement est de 32 kil. par seconde et qui a un satellite, doit tourner sur lui-même ».

Հիմա մենք Բազմավէսի էջերուն մէջ աւելի ընդարձակ բացատրենց մեր գտած այս նոր օրէնքները որ Սրբապարելլի դիտողութիւնները կը հասաւան ո՞ Նոր օրէնք կըսեմ վասն զի այս մեր օրէնքներով ու բացատրութեամբ է որ պիտի զաղափարենց թէ ինչո՞ւ երկիրս և իր նման երկիրներ, Ալրու աստղներ, թաւալական շարժում պիտի ունենան, և թէ ինչո՞ւ որդիշ երկիրներ ինչպէս Փայլածուն, Արուսեակը, Լուսինը ու արբանեակները և ասոնց նման անարբանեակ աստղներ զուրկ պիտի ըլլան թաւալական շարժումէ:

Հոյս համառուի զինմ այն առերկոյթ օրէնքներն որոց վրայ Գաղղրական աստեղաբաշխական կաճառն իր խորհրդածութիւնը ըրաւ, աւելի ևս պարզաբան նելով:

Օրէնքներն երեքի կը բաժնուին:

Ա. ՕՐԷՆՔ ԱԽԱՋԻՆ. - Այն ամէն ասող որ չունի արբանեակներ՝ այսինցն՝ ուրիշ մարմին մը իրենց վրայ շրջող, այլ միայն իրենց են որ կը շրջին զիւսաւոր մարմույն չորս կողմը, այս երկորդական մարմինները չունին թաւալական շարժում մը: Այսպէս են Լուսինը, արբանեակները, արդ

որովհետև ներկայիս Արուսեակը և Փայշ-լածուն չունին արբանեակներ, հետևարար թաւալական շարժում պէտք չեն ունենալ կամ թաւալական շարժումը՝ շրջաբերականի հաւասար է:

Եւ արդարեւ, սակաւ մի խորհրդածենք, պիտի տեսնենք թէ չկայ պատճառ մը անարբանեակ մոլորակներուն, ինչպէս նաև արբանեակներուն, շրջան ընելու իրենց առանցքին. շուրջը շրջաբերական շարժումն տարրեր: Վասն զի, Արևը՝ անարբանեակ մոլորակաց կամ մոլորակները իրենց արբանեակաց կերպոնէն անցած ամրող ժակարտակի վրայ ուղղակի ձգողական միակերպ ազդեցութիւնը՝ իր չորս բոլորը շրջեցնել տալու ժամանակը, երկրորդական մարմինները չունենալով այլ պատճառ իրենց առանցքին վրայ դառնալու Արևոն դիմացը կամ արբանեակները մոլորակին դիմացը, ստիպուած են այս երկրորդական մարմինները նոյն երեսը իրենց գլխաւոր աստիճն դարձուցած շրջաբերական շարժում ընել միայն:

Օրինակով մը բացատրենք. ունենանց գոնստ մը որուն մի կիսազնուին այլ և այլ մասերէն՝ ու կերպնական զծի հաւասար հեռաւորութեամբ զանազան կէտերէ թելերով կապուած ըլլան և ամէնքը մեր ձեռքովը բռնենք ու դարձնենք մեր ձեռքին չորս բոլորը. պիտի տեսնենք թէ այս զնապակին նոյն կիսազնուր դարձած պիտի մնայ մեր դարձնող ձեռքին կողմէ: Այս օրինակիս նման է ձգողական ուժն Արևու, որ պիտի չթոյլաւորէ անարբանեակ մորուրակն դառնալու. իր առանցքին վրայ, վասն զի այս երկու մարմիններ զոյց մը կազմելով հաւասարակշուութեան մէջն են ձգողական և վանդական ուժերու ներքեւ, որով արտաքին փուրը ազդեցութիւն մը միայն փոփոխութիւն կրնայ բերել, ինչպէս պիտի տեսնենք արբանեակաւոր մոլորակաց վրայ: Տակամին այս վերջիններու վրայ շխոսած դիտութիւն մ'ընենք շրջաբերական և թաւալական շարժումներուն վրայ, թէ ե՞րբ կարելի է կատարուիլ մի և նոյն ժամանակ և թէ ե՞րբ տարրեր ժամանակ-

ներու մէջ, վասն զի այս բառերս ասեղագիտութեան մէջ ըստուած ժամանակ ընթերցողին մոցին մէջ այն ազդեցութիւնը չըներ ինչ որ աստեղագէտն կը հասկընայ, օրինակով բացատրենք:

Անոնքն զնտակ մը, որուն կեղծոնէն անցնենք առանցքը մը և բռնենք բութ և ցուցամատով առանցքին երկու ծայրերը որ զնտակի երկու կողմէն դուրս ցցուած ըլլայ թիչ մը, որպէս զի բռնած ժամանակ դիւրաւ. կարենանք դարձնել առանց մատերնէն վար իյնալու:

Ուրեմն շրջաբերական շարժումն ըսելով կը հասկընան աստեղագիտները, աստղին այն շարժումը որ կը կատարէ ընթանալով պարունակի մը չորս կողմը, օրինակի համար կլոր կամ ձուածև սեղանի մը շորջը. իսկ բաւարական ըսելով կը հասկընան այն շարժումը որ աստղը կը կատարէ իր առանցքին չորս բոլորը, նման ինչպէս անձ մը իր ոոցի կրոնկի վրայ յեցած ինքն իր վրայ կը դառնայ: Այս երկու շարժումներն ինչպէս օրինակներէ յայտնի է բոլորովին տարրեր են. հիմա տեսնենք թէ ինչպէս այս երկու տարրեր շարժումներն կարելի են մի և նոյն ժամանակի մէջ կատարել:

Դանուկինք կլորածև սեղանի մը եղերը և կերոյիշեալ նկարազբած զնտակը մեր բութ և ցուցամատին մէջ, բութ մատը դէպի վար գտնուի իսկ ցուցամատը վերի կողմը, և երեսնիս սեղանի մէջ տեղի կանթեղին վրայ բռնելով միշտ, ու սկսինք սեղանի չորս բոլորը ցալել: Այս մեր այս փորձին ժամանակ անձ մը, օրինակի համար Անուշաւան, գտնուի սենեկին դրան մօտ: Քարոզին համար մինչդեռ զնտակը նոյն սև կիսազնուր ցոյց կու տայ ամրող շրջանին մէջ, Անուշաւանի համար երբ քալոր անձը դրան ուղղութեան կողմը կը գտնուի՝ նախ սև սկաւառակը պիտի տեսնէ, երբ քալորը սեղանի քառորդ մասը կը կատարէ, Անուշաւանը որ տեղը անշարժ մասեց երբ լուսաւոր կիսազնուին կէսը և կէս մ'ալ անլուսաւոր կիսազնուին, որով տեսած լուսաւոր մասն է քառորդ մաս

ամբողջ գնտին, շարունակելով Ծնթացքը, երբ քալոյն՝ Անուշաւանին զիմացը կը հանդիպի, սա պիտի տեսնէ գնտակին ամբողջ սկաւառակը լուսաւորուած մինչ քալոյին համար միւս սկաւառակը անլուս սաւոր շարունակելով ընթացքը երեք քառորդ աղեղ՝ Անուշաւան պիտի տեսնէ գունտին քառորդ մասը լուսաւոր, ու երբ ընթացող գրան կողմը հասնի Անուշաւանի համար զարձեալ անլուսաւոր կիսագունտը պիտի տեսնէ, բայց եթէ Անուշաւանը լաւ դիտած ըլլար պիտի անդրադառնար որ ամբողջ գնտակին երեսը տեսած է, որով գնտակը նկատմամբ Անուշաւանի երկու շարժում ըրած պիտի ըլլայ մի և նոյն ժամանակ թէ շրջարեական և թէ թաւալական, մինչեւ քալող մարդուն համար մէկ շրջան մը միայն վասն զի մէկ կիսագունտը միշտ տեսած է, այն է սեղանի չորս բոլորն ըրած շարժումը. Արդ եթէ լաւ ճննենք գնտակը պիտի տեսնենք թէ նա ինըն իր առանցքին վրայ դարձած չէ իրականութեան մէջ, այլ նկատմամբ Անուշաւանն է որ երկու շարժում կը տեսնէ մի և նոյն ժամանակ, վասն զի լուսաւորող և լուսաւորեալ մարմիններէն հեռու կը զանուի, հետեւարար գնտակին թաւալական շարժում ըրած չէ. և չկայ պատճառ մ'ինքն իր վրայ դառնալուն, վասն զի քալող մարդը ազդեցութիւն շրներ գնտակին վրայ որ տարբեր ժամանակի մէջ թաւալական շարժում մ'ալ ընէ: Իսկ թէ խօսմակն որ է քալող մարդը, քալած ժամանակ միւս ձեռքի մատովք սկսի շարժել գնտակը իր առանցքին վրայ, ահա երկու զանազան շարժումներ յայսնի կը տեսնուին:

Արդ այս շարժիչ զօրութիւնը չգտնուելով մասրանեակ մոլորակաց կամ պարզ արրանեակաց վրայ, կ'ըսենց թէ այսպիսի աստղներ թաւալական շարժում չունին կամ ինչպէս աստեղագէտները կը բացատրեն թաւալական շարժումը հաւասար է շրջարեական շարժման:

Բ. ԱՆՑՑԻՆՔ ԱՐԲԱՆԵԿԱԽՈՐ ՄՈՂՈՐԱԿԱՅԱՅ: — Մեր նշանակած երկրորդ օրէնքն այսպէս էր. «Այն ամէն մարմիններ որ

արբանեակ ունին մէկ կամ աւելի և կը տեղափոխուին մի և նոյն ժամանակ ըլլրջաբերական շարժմամբ ուրիշ կեղողոնական մարմույն շուրջը, այսպիսիք ենթակայ են թաւալական շարժման տարրիք ժամանակի մէջ քան ինչ որ է շրջարեական շարժումը: Այսպէս Երկիրը, Հրատը, Լուսնթազը, Երևակը, Աւրանուր և Պոսիդոնը, որովհետեւ ունին արբանեակներ և Արևոն կը շրջին, ունին թաւալական շարժումն, և արդէն այս մարմնոց թաւալական շարժումը հեռադիտակներով և հաստատուած է:

Պատճառը եթէ վիստունց այս թաւալական շարժմանը՝ պիտի տեսնենք թէ միայն արբանեակներն են պատճառ այս շարժմանը, նախնթացարար բարինց թէ անարբանեակ մոլորակները, ուղղակի կեղունական աստղին ազդեցութեան տակ ըլլալով, որն որ ամբողջ մի կիսագնուի վրայ կ'ազգէ իր ձգողական ուժովը, և միւս կողմէ շարժեալ մոլորակը իր ծանրողութեամբը դիմակալութիւն մը յառաջ կը բերէ չինալու համար ձգիչ մարմույն վրայ, այս դիմակալութիւնն աստեղագէտները անյատուկ կերպով վանողական ուժ անուանած են, թողլով բառի խնդիրը, կը տեսնենք թէ երկու զատ զատ ուժեր մարմինը հաւասարակշռութեան մէջ կը պահնէ: Արդ այս հաւասարակշռութիւնը խանգարելու համար թաւալական է փոքր ուժ մ'իսկ. իսկ արդ արրանեակը շատ մատ ըլլալով մոլորակին կրնայ իր համեմատական զանգուածովը ազդեցութիւն ընել մոլորակին վրայ խանգարելով այս հաւասարակշռութիւնը:

Արբանեկին այս ուժը յայսնի կը տեսնուի իր զիմաւոր մարմույն վրայ, նախ ծովընթացութեանց (տարեօ) շարժումներովը, որ զիմաւորապէս Լուսնի ազդեցութենին պատճառուած կը տեսնենց Երկրիս վրայ: Չուրերը ըլլալով հեղուկ մարմիններ՝ և որքան որ Երկրագնտիս վրայ կարձես միազանգուած տարածուած են ու ասոր ձգողական ուժովը հետք միացած երեխն, սակայն ջուրերու մասնկական յարակցու-

թիւնը տկար ըլլալով քան ցամացային զանգուածինը, օտար ուժ մը կրնայ ան-ջատել՝ տալով ջրոյ մակերեսային զան-գուածին շարժումը՝ ուրիշ շարժման քան ինչ որ ունի ջրոյ յատակի զանգուածը։ մեր խօսքը Ովկիանոսի ջրոց համար է և ոչ ներքին մանր ծովերու համար։ Մինչ ցամացային զանգուածը՝ ինչ շարժում որ Երկրիս կեղրոնը ընէ նոյնը բոլորակի վրայ գտնուող շըջապատը պիտի ընէ, ստիպուած ըլլալով մի և նոյն ժամանակի մէջ նոյն անկիւնային շարժում ընել, և թէ տկար ուժ մը չկրնար անջատել ցամա-ցային զօրաւոր յարակցութիւնը, որ միա-զանգուած ձևացուած է, այս տարրերու-թեամբ միայն որ կեղրոնի մօտ անկիւնային ասպարէները փոքր են միշտ, իսկ շըջա-պատին մօտ մեծ։

Դարձեալ ծանօթ է աստեղագէտներուն Լուսնոյ ուրիշ ազդեցութիւնը որ Երկրա-լուսնի զոյքէ ծնած, ու կը ձևացնէ կեղրոն ծանրութեամ։ այս ուժը ցոյց կու տայ թէ Լուսինը ամբողջ Երկրիս ցամարին վրայ ալ Կ'ազդէ ըստ իր զանգուածին, սակայն իր կողմը զարձած Երկրակիսազնուին վրայ աւելի ազդեցութիւն ընելով քան հակառակ կողման Երկրակիսազնուին վրայ։ զարձեալ Լուսնի կողմը զարձած կիսազնուին վրայ գտնուող ամէն մէկ կէտը նոյն ազդեցու-թիւնը չի կրեր, անոնք որ իրեն աւելի մօտ են՝ անոնց վրայ զեռ աւելի ազդեցութիւն Կ'ընէ քան կեղրոնէն անցնող Լուսնի ուզ-դահայեաց մակարդակի վրայ գտնուող կէտերու վրայ։ Արդ Երկու երկիրները միացնող շառաւիզները իրարու հետ այն-պէս կապակցեալ են, որ զոյց մը կը կազմէն ու կը ստիպուին զառնալ կեղրոն ծանրու-թեան շուրջը, երբ Երկրիս Արևու ազդե-ցութեամբ տեղափոխուի զբեթէ 30 Հզմ։ Երկվայրէնի մէջ իրեն պարունակին վրայ՝ հետը ճգկով նաև Լուսինը, սա մի է նոյն ժամանակ Երկրիս չորս կողմը կը տեղա-փոխուի զէպի ելից կողմը՝ զբեթէ 18 աստիճան անկիւնամբ մէկ օրուան ընթացքի մէջ, և այս 13 աստիճան անկիւնը յե-տացում մը կը համարուի Լուսնոյ Արևու

վրայ, և այս յետացումը առաջ կուզայ մաս մը Երկրիս շըջարերական շարժումէն Արևուն չորս բոլորը և մաս մ'ալ Լուս-նոյ շըջարերական շարժումէն Երկրիս չորս կողմը։

Եւ այս տեղափոխութեանց ժամանակ՝ Արևու ազդեցութիւնն է միայն ամրոջ Երկրագնուին վրայ, և զիսնալու է որ Երկրարեւ հեռաւորութեան վրայ Երկրիս շառաւիզներու տարրերութիւնն չէ կարելի զնել, բոլոր Երկրագունսու կէտի մը կը վերածուի, հետեւարար պէտք է ըսել որ միայն Արևն Կ'ազդէ Երկրիս վրայ իրը կեղրոնի վրայ. իսկ Լուսինը բաղդատամամբ Արևու՝ զբեթէ 400 անգամ աւելի մօտ է Երկրիս, և իր ազդեցութիւնը ծովընթա-ցութեանց վրայ հաշուած է 2,48 անգամ աւելի է քան Արևոնը, որով Լուսինը իրեն մերձաւորութեան պատճառաւ՝ Երկ-րիս շառաւիզներու վրայ աւելի Կ'ազդէ, և որովհետեւ Երկրիս և Լուսինն զոյգ մը կը կազմէն, հետեւարար Երկրալուսին շառաւիզներն միացնող ուղղութեանց վրայ կը գտնուի կեղրոն ծանրութեանը, Երկրիս կեղրոնէն 4680 Հզմ։ հեռաւորութեան վրայ, սակայն միշտ Երկրի $\frac{1}{7}$ շըջանու-աէն ներս. հետեւարար երբ Լուսինը տե-ղափոխուի, իր կողմը պիտի քաշէ իր գողոզական զօրութեամբը Երկրիս այն շա-ռաւիզը զոր կեղրոն ծանրութիւնը ունի։

Քիչ մը խորհրդածենք կեղրոն ծանրու-թեան շառաւիզի վրայ։ Երկրիս կեղրոն ծանրութեան ունեցող շառաւիզը Լուսնին կրած ազդեցութեամբը զէպի իր ուզու-թեան վրայ շարժելու ժամանակ Երկրա-լուսին միացնող շառաւիզներն՝ Երկրարեւ միացնող շառաւիզներու հետ անկիւն մը կը ձևացնեն Երկրիս կեղրոնին վրայ. այս անկիւն ձևացնողն է պատճառ թաւալա-կանութեան Երկրիս Բայց ուրիշ կէտ մ'ալ կայ դիտելիք, այսինքն, այն շառաւիզը որուն վրայ ձևացած է կեղրոն ծանրու-թեան, արտակերոն ըլլալով զբեթէ $\frac{1}{7}$ շափ Երկրիս կեղրոնէն հեռու՝ ուր հա-ւացուած է կեղրոնական ծանրութիւնը իր ծանրութեան սաստկութեան և ստացած

շարժիչ ազդեցութեան պատճառաւ իր նաև բազմաթիւ մոլորակներ, հետեւարար պէտք է որ շարժելով կը գրայ, ինչ որ Արևու բիծերու շարժումը ենթադրել տուաւ Արևու թաւալական շարժումը:

Քայլ Գաղղիացի թերթին մէջ խորհրդածութիւն ընողը իմ յօդուածիս վրայ անգիտակարարար՝ շրջարերական շարժումը միայն յիշատակած է, մինչդեռ մեր սահմանին և գրութեան մէջ որոշ դրած էինք արրանեակներ կամ ուժեր, այն որ խակական է թաւալականութիւնը յառաջ բերելու համար առանց որոյ այս շարժում չի ծնանիր: Անցնինք երրորդ մասին:

Գ. Աւելի հեռաւոր աշխարհաց այսինքն, անմոլար աստեղաց վրայ նոյն օրէնքն պատշաճեցնելով կրնանց հետեցնել, ինչ որ գործիքներու միջոցաւ չէ կարելի հաստատել թաւալական շարժումն աստեղաց. վասն զի և ոչ մի հեռագիտակ կարող է անմոլար աստեղաց սկաւառակ մը երեցնել կամ վրան բիծ մը նշմարել տալ, որով թաւալական շարժումն անշմարելի կը մնայ գործիքով. բայց մեր օրէնքները անոնց պատշաճեցնելով կրնանց հետեցնել, եթէ անմոլար աստեղ մը ունի շրջարերական շարժում մը, և մի և նոյն ժամանակ ունի նաև արրանեակ մէկ կամ աւելի հետեւարար պէտք է որ թաւալական շարժում ունենայ:

24 ժամու մէջ:

Արդ անգամ մ'որ հաստատեցինք թէ արրանեակներն են մոլորակին թաւալական շարժման պահանար. նոյնը կրնանց պատշաճեցնել նաև Արեւու վրայ: Արեւ ենթակայ է շրջարերական շարժման երկվայրկենի մէջ 18,77 Հզմ. (1906 թուոյն նշանակած էի 7,6 Հզմ. այն ժամանակի գիտութեան համաձայն, ապա ըստ ոմանց բարձրացաւ 16 Հզմ., ըստ այլոց 20 Հզմ. ոմանց ալ համարեցան 24 Հզմ. հիմակուան կարծիքն է, 19,5, բայց աստեղաց հեռաւորութեանց հաշույն համաձայն 1918ին վրայ թէ այս երազութիւնը գտայ 18,78 Հզմ.):

Ինչ որ ալ ըլլայ Արեւ ենթակայ է շրջարերական շարժման, և որովհետեւ ունի

նաև բազմաթիւ մոլորակներ, հետեւարար պէտք է որ շրջի ինքն իր վրայ, ինչ որ Արևու բիծերու շարժումը ենթադրել տուաւ Արևու թաւալական շարժումը:

Բայց Գաղղիացի թերթին մէջ խորհրդածութիւն ընողը իմ յօդուածիս վրայ անգիտակարար՝ շրջարերական շարժումը միայն յիշատակած է, մինչդեռ մեր սահմանին և գրութեան մէջ որոշ դրած էինք արրանեակներ կամ ուժեր, այն որ խակական է թաւալականութիւնը յառաջ բերելու համար առանց որոյ այս շարժում չի ծնանիր: Անցնինք երրորդ մասին:

Գ. Աւելի հեռաւոր աշխարհաց այսինքն, անմոլար աստեղաց վրայ նոյն օրէնքն պատշաճեցնելով կրնանց հետեցնել, ինչ որ գործիքներու միջոցաւ չէ կարելի հաստատել թաւալական շարժումն աստեղաց.

Վասն զի և ոչ մի հեռագիտակ կարող է անմոլար աստեղաց սկաւառակ մը երեցնել կամ վրան բիծ մը նշմարել տալ, որով թաւալական շարժումն անշմարելի կը մնայ գործիքով. բայց մեր օրէնքները անոնց պատշաճեցնելով կրնանց հետեցնել, եթէ անմոլար աստեղ մը ունի շրջարերական շարժում մը, և մի և նոյն ժամանակ ունի նաև արրանեակ մէկ կամ աւելի հետեւարար պէտք է որ թաւալական շարժում ունենայ:

Օրինակի համար Արեւոս, կաստոր և որոնց 32 Հզմ-40 Հզմ. Կ'ընթանան երկվայրկենի մը մէջ ըստ կրնինչչի աստեղագիտաց հաշույն և ունին արրանեակ իրաքանչիւրը և աստեղ նման անմոլար աստղները պէտք են որ իրենց իրենց առանցքին վրայ դառնան:

ՀԵՏԵԽԱՆԱՔ

Մ'եր առաջին կանոնին համաձայն Փայլածուն և Արևուսեակը, որովհետեւ արրանեակ չունին առ այժմ, հետեւարար թաւալական շարժում առ չունին որ տարրերի շրջարերական շարժումն Արով Աքիապարելլի զիտողութիւնները մեր կարծեաց համեմատ աւելի ճիշդ են:

Բայց նկատի առնելու է որ արրանեակ-
ները կրնան գերի ըլլալ մոլորակի մը,
ինչպէս յիշատակեցինք թազմավէպի մէջ
(1917 էջ 388 ա սինակ տող 24 և էջ
379 ա սինակ էջ 19 մինչև յօդուածին
վերջը)։ Այդ որբան որ ներկայիս Արու-
սիակն և Փայլածուն զուրկ են արրա-
նեակներէ, կարելի է օր մը իրենք ալ
գերի վարեն թափառաշըջիներէն մին կամ
մի քանին, որով իրենք ալ այն ատեն
պիտի սկսին ենթակայ ըլլալ թաւալական
շարժման, և մեր առ երեսոյթ համարուած
օրէնքներն իրականութեան պիտի փո-
խուին։

Ինչպէս յիշատակած էի Լուսնթագի ը
և թ արրանեակաց համար, որ չէ կարելի
այնպէս նկատել եթէ ոչ գերի բռնուած
Բիելլայ զոյզ զիսաւորն, վասն զի Լուսըն-
թագն նախ խորսակեց, ապա պատահե-
լով անոնց որոնք իրեն կը մերձենային
եր զօրաւոր ճգողական զօրութեան մէջ
բռնեց, այսպէս ալ կարող են Փայլածուն
և Արուսեակը տկար զիսաւորները՝ որ
Արևու և Երկրիս մէջ կը շրջին, որս ընել
իրենց։

Հ. ԽՈՐԵՆ ՍԻՆԱ

Ա.Ռ. ՅԵՏԻՆ ԼՈՒՄՈՅՆ

(Առաջ բարերարութիւն)

Ով գու Թացորդ գձուձ գանձիս
Ով գու միակ յոյս իմ վերջին
Վաշն որ ի մէջ խեղճ քսակիս
Գու Թացեր ես առանձին։
Ալ և գու իսկ հն անհամըքը
Գիտեմ ինչ մեկնիլ կ'ուղեն։
Եւ ոչ իմ ցաւք և ոչ իմ սէր
Ոհ չեն կարող բռնել ըգեզ։
Զի ահա խեն անօթութիւն
Ճակատագիր հէք քերթողաց
Արձանացնալ դիմօք տժգոյն
Ըզքեզ ինչ կորգէ անդարձ։
Քանից ելեալ մտօք յերկին

Մինչ աստեղաց ի լոյլ անհուն
Թափառէի սիրու հրմուազին,
Յանկարծ անգութն անօթութիւն
Գատավիժեալ ի յայն բարձանց
Զիս արթնցոց քունէս հելտին։

Եւ բռնաւորն թրւալ իմաց

Թէ աշխարհիս մէջ գեռ Կ'ապրիմ,

Ով հէք լումայդ իմ սիրական

Ինչ տի ըլլայ քոյին վիճակ։

Երջիս տի դու թափառական

Ի տնանկէ ի մնծատուն

յԱլպաֆինոյ յայր ամբարիշաւ

Մի գուցէ զի մաշած կրծուած

Ճակատագիր անազորոյն,

Երթաս անչութ և անապրուած

Ալարտել կանքդ ի դրամատուն,

կամ թէ ապուշ մի մնծատան

Լեռնակուտակ ոսկիներուն

Երթաս կորսուիս ի յովկիան,

Ով պըտըռիկ լումայս սիրուն.

Գոնէ երբեմն հէք ագբատին

Մէկ արուասութը սրբիր,

Իղա ընդունայն, յոյս սրնոտի,

Ուր են հիմն սիրոք կարեկիր.

Ինչ վրտանգներ քեզ չսպասեն

Յնմեղութեանդ դարանակալ։

Եւ ով որչափ գու խոնդ դէմ

Գու տի վարիս պաշտօններ ալ.

Յայնժամ սիրոտ քու տի վկայէ

Թէ առաջին տիրոջդ հնաւ

Հեռու միշտ չար ընկերներէ

Կ'ապրէիր գու հեշտ ու պարկեշտ,

Տ'երթաս պառկիլ և կտարար

Այն անիծեալ սեղանին վրայ

Ուր շատ հարուստ սնանկ թշուա

Թողին ամէն յոյս ու ապազայ.

Գու մեր վշտերն ու տառապանք

Մեր բողոքներն անզթարար

Տի ծաղր առնեն այն ժամանակ

Տեսեալ զի գու տիրու յլշխարհ։

Ալ հնչ ժամի աղէտալի

Ահա պարզես ըզքո թենք

Ողջ երթ լումայդ իմ սիրելի

Մի մոռանար ք հին ընկեր.

Եթէ օր մը վերադառնա

Հեք քերթողիս ի բնակարան

Կը խոստանամ գրել անպակաս

Ճամբորգութիւն քո խրատական։

(Հմա երգերից)

ՄԱՐԴՈՒՐ ԹԱՂԱՄԱՆ